

# ՊԱՏՄԱԿԱՆ

## ՅԱԿՈՒԻ ԶՐՀՈՐԸ

ԵՒ

### Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Հետեւեալ յօդուածը գրած է պաղեստինացէտ P. Abel գիտնականը Revue Bibliqueին մէջ (1 Յուլիս 1933). յօդուածագիրը պատմական տեղեկութիւններ տալով՝ գեղեցիկ գրչով մը կը նկարագրէ հին սրբավայրերէն Յալդիի ջրհորը և Ս. Փրկիչ եկեղեցին որ ի հնուսն ուխտաւորական մեծ կեդրոն մը եղած է: P. Abel Պաղեստինի տեղագրութեան համար հմուտ հեղինակութիւն մը ըլլալով իր այս յօդուածը սիրայօժար կը ներկայացնենք Սիոնի Պատ. Ընթերցողներուն՝ քաղելով վերև յիշուած պարբերագրէն:

\* \* \*

### Ա. ՅԱԿՈՒԻ ԿԱՇՏԸ

Արբանամ անցորդ մ'էր, և խոստում մը ուրիշ բան չէր բայց միայն տպագային վերապահուած ստացութեան մը գրուականը: Գաղթական մ'էր նաև Յակորը, իր կարգին կը հասնի Սիւքէմի առջև. բայց այս գաղթականը որոշած էր սեպհականատէր ըլլալ այս օտար երկրին մէջ և այս կերպով իրականութեան սկզբնաւորութիւն մը տալ իր նախահայրէն ընդունած պատգամին, նոյն իսկ այս տեղւոյն մէջ: Յակոր երկար ճամբորդութեան մը բոլոր զըժուարութիւններէն անվնաս ելնելով՝ իր հօտերով և բազմաթիւ կարաւաններով Յորդանանի հովտէն ելաւ քաղաքին զիմացը բանակելու համար:

«Ան գնեց, կը շարունակէ պատմիչը, հողին այն մասը ուր լարած էր իր վրանը. Սիւքէմի հօր՝ Եմովրի տղոց ձեռքէն հարիւր ուխտի, հոն սեղան շինեց և Իսրայէլի Աստուծոյ անունը կարգաց»: Այս կրօնական արարողութեամբ Արամայեցին

կը նուիրագործէր իր ստացութիւնը, գնելով զայն անունին տակը Անոր՝ որ քիչ յառաջ, Փանուէլի մէջ, պարտադրած էր Իսրայէլ անունը: Կրնար ուրեմն խաղաղութեամբ մեկնել ի Բեդել, թաղելէ յետոյ Սիւքէմի մօտակայ կաղնիին տակ, այն կուսքերը և զինգերը զոր ունէին իր ընտանիքի անդամները և իր կարաւանին օտարականները: Այս օրինաւոր դաշինքով Քանանու հողէն բաժնուած հողի կըտորը Յակորի դաշտին ծագումն է:

Հանճարեղ զարգացումով մը սրբազան պատմութիւնը կալուածադիրները կը հաստատէ կարճ կապելու եղանակով՝ հակառակ բոլոր գործողութիւններու: Եթէ Յակորի դաշտը Յովսէփի որդեցոց ամբողջական հողին վրայ կը գտնուի, օրինաւոր գնողին կամ պատմութեան մի ուրիշ գոյնին համաձայն, յաղթականի իրաւունքին հետեւանքով բացայայտ կամքի ոյժով է. «Քեզ կուտամ, Յակոր ըսաւ Յովսէփին, սիկեմ մը աւելի քու եղբայրներէդ. իմ սրովս և նետ աղեղովս Եմովրացիներուն ձեռքէն առի»: Սիկեմ հոս կը բացատրուի «մասն» իմաստով, ծանօթութիւն մը որ օժանցուած է մանրուած անասունի մը քառորդ մասէն. բնագրին մէջ կը կարգանք. «Ես ետու քեզ զսիկեմ սեպհական, արտաքոյ եղբարց քոց, զոր առի ի ձեռաց Ամովրացեոց սրով իմով և աղեղամբ» (Ծնդ. ԽԸ. 21): Վերջապէս, ինչպէս որ Քեփրոնի մէջ ստացումը որոշապէս կնքուած է սեպհականատիրոջ կամ ժառանգորդին զերեզմանովը: Իր հողին իբր յախտնական պահպանը հանդուցելու կ'ապահովէ իր սերունդներուն տիրացումը, և ո՞վ կրնայ համարձակիլ խնդիր յարուցանել անոնց հետ իր աւարին ստացութեան, իր զերեզմանին և շրջապատող հողի մասին: Արդ, ի՞նչ կ'ըսէ Յետու (ԻԳ. 32) «Եւ զսեպհական Յովսէփու հանին որդիքն Իսրայելի յնգրիպտոսէ, և թաղեցին զնա ի սիկեմ, ի բաժնի ազարակին զոր ստացաւ Յակոր յԱմովրացեոցն ի բնակելոցն ի սիկեմ, որոջաց հարիւրոց, և ետ զայն Յովսէփայ ի բաժնի»: (տեսնել նաև Ծնդ. ԻԳ. 25, Ելլ. ԺԳ. 19):

Ուրիշ յիշատակներ հետագային պիտի հաստատեն նկարագիրը «հողամասին» կամ «դաշտի մասին», ուր Յակոր բանակեցաւ

Սիւքէմի հին նուիրական անտառին մէկ կողմը, բայց Հին Կտակարանի քանի մը մէջըրբուսները բաւական կը նկատենք մեր նպատակին: Սակայն միայն ծանօթագրութենք թէ այն հերձուածները որ բաժան բաժան ըրին Իսրայէլի սերունդները յընթացս դարուց անգրագարձութիւն ունեցան Յակորայ դաշտը ընկուզելու հրէից անմտաշելի կամ իրենց համար զգուսիլ սամարական երկրին մէջ:

Բ. ՍԱՄԱՐԱՅԻ ԿԻՆԸ ՅԱԿՈՒԱՅ  
ՋՐՀՈՐԻՆ ՄՕՏ

Յիսուս Գալիլիա երթալու համար Յորդանանի ստորին կողմերը թողլով այս անգամ Սկիւթուպոլիսի կամ Տիրեբիայի մեծ հովիտէն չանցնիր: Սամարիոյ մէջտեղէն է որ կ'ընտրէ իր ճանապարհը. ուրեմն տեղի կայ հետեւելու Փրկչին՝ Երիքովը Փասայիւլին կապող ճանապարհին վրայ, ուրկէ պիտի ելնէր մինչև Ազգրուպայի աւանը և անկէ ալ ի Սանիլ Ասխար միանալու համար հարաւ հիւսիսի մեծ ճանապարհին՝ ճիշդ Յակորի աւանդական դաշտին:

«Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա, կը գրէ Յովհաննէս Աւետարանիչ, գայ նա ի քաղաք մի Սամարացոց՝ որում անունն էր Սիւքար, մերձ ի զիւզն զոր ետ Յակոր որդւոյ իւրում Յովսեփայ. և անդ էր աղբիւր մի Յակորայ: Եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհին՝ նստէր ի վերայ աղբիւրն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ» (Գ. 4-6):

Ո՛ր և է դժուարութիւն չկայ ստուգութեանը համար տեղւոյն որու մասին ակնարկութիւն կ'ըլլայ. այս այն տեղն է զոր Յակոր գնեց Սիւքէմի մօտ եւ զոր տուաւ իբր ժառանգութիւն Յովսէփի, որ ի վերջոյ հոն ունեցաւ իր գերեզմանը: Աւետարանը սակայն, կը պարունակէ երկու մասնաւոր մանրամասնութիւններ. փոխանակ Սիւֆիւի՝ Սիւֆայի յիշատակութիւնը և Յակորի աղբիւրին՝ որ աւելի հեռուն նշանակուած իբր ջրհոր:

Սիւքար-Սիւքէմի խնդրոյն առաջին լուծումը կը ջնջէ Սիւֆար իբր ընդօրինակողի սխալ մը Սիւֆիւի որ կը թուի թէ պարտադրուած է Հին Կտակարանի տեղեկութեան ոյժով, բայց աւետարանական

ընազրին վիճակը չթոյլատրեր երբեք փոփոխութեան մը:

Երկրորդ լուծումը կը կայանայ Դ. Աւետարանին Սիւքարը գտնել Կերազ լեռան ստորտը գտնուած և Յակորի ջրհորէն գրեթէ 1500 մեղր Ասքար զիւզը որ ունի առատ եւ զով աղբիւր մը՝ բոլսելով մասամբ ժայռի մէջ փորուած ջրուղիէն և առօգելով գեղեցիկ մրգաստանները:

Այս տեսութիւնը կ'ենթադրէ Քրիստոսէ յառաջ 128ին Յովհաննէս Հիւրկանոսի կողմէն հին Սիւքէմի ոչնչացումը եւ մեր թուականին 30ին Ասքար զիւզի տեղւոյն վրայ քաղաքի մը գոյութիւնը, որ զերժ չէ առարկութեան:

Սիւքէմի վերջնական աւերումը Յովհաննէս Հիւրկանոսի կողմէն հերքում մը կը գտնէ այն յիշատակութեան մէջ՝ զոր Յովսեպոս կուտայ այս քաղաքին 88 ին (Ն. Ք.) Եւքերոս Դեմեդրիոսի կողմէն Աղեքսանդր Յաննէի վարձկան զինուորներու տրուած պարտութեան հետեւանքով, և Սէլլէնի ու Վէլլէրի հետազոտութեանց շնորհիւ 1927ին Պալադա լեռան հարաւ արեւելքը գտնուած հռոմէական թուականի հետքերուն մէջ: Բաց աստի, իթէ նոյնացնել հարկ ըլլայ Ասքարի աղբիւրը Միանայի Այն Սօփարի հետ, աս, լաւ զիտենք, յարաբերութեան դրուած է ոչ թէ ո՛ր եւ է տեղւոյ մը հետ, այլ դաշտի մը հետ ուր ցորենը արագութեամբ կը հասուննայ, ապահովուած ոռոգման մը շնորհիւ, ըստ բննաւոր ենթադրութեան մը:

Նաև երրորդ լուծում մը հաստատ կը բռնուի Սիւքարը թէ իբր Սիւքէմի մականունն եւ թէ իբր արամական նոր անուն աւետարանական ժամանակէն գոյութիւն ունեցող հին քաղաքին: Ի՞նչ է պատճառը անունի այս փոփոխութեան: Հաւանաբար հին Սիւքէմը նորէն, այսինքն Նէապոլիսը՝ արդի Նապոլուսը որոշելու համար:

Անտարակոյս Յովսեպոս մեկ կ'ըսէ թէ վերջինս տեղացիներուն քով կը կոչուէր Մապորթա (Mabortha) «Անցք»․ բայց ոչ նուազ ստոյգ է թէ Սամարացիները, Թալմուտական հրեաները, Յերոնիմոս, Եպիփան եւ յետնորդ ճամբորդները Սիւքէմը նոյնացուցած են Նէապոլիսի, չփոթութիւն մը որ մէկ օրուան մէջ յառաջ եկած չէ: Մեր թուականի 72ին, Նէապոլիս՝ Տիտոսի

բարիքներուն իբր երախտագիտութիւն, կ'ընդունի Թլավիա (Flavia) մականունը եւ կը զարգանայ ի միաս մերձակայ տեղերուն, Տակաւ առ տակաւ հին Սիւքէմի քեկորները կ'անհետանան: Այն Սոփարի շուրջը հաստատուող քանի մը բնակիչներ ծնունդ կուտան *Syechera* կամ *Zeuchera* գիւղին, որ ըստ ոմանց, Գ. գարէն կը ճանչցուի իբր Սիւքար: Սակայն Եւսերիոսի կարծիքը այսպէս չէ:

Աստուածաշնչական տեղագրութեան հայրը որ չանգիտածոր նախկին Սիւքէմի գիրքը նէպոլիտի շրջակայքը աւերակներու կոյտի մը ձեւին տակ կ'ըսէ մեզի Սիւքարի մասին. «Ան ցոյց կը տրուի մինչեւ հիմակ նէպոլիտի առջև, այն դաշտին մօտ գոր Յակոր տուաւ իր Յովսէփ որդւոյն. անոր մօտ Քրիստոս, ըստ Յովհաննու, խօսակցեցաւ Սամարացի կնոջ հետ ազրբերին մօտ» (Onomasticon, էջ 164): Տեղեկութիւնը կը թելադրէ գոյութիւնը, իբր շոտաւիդ, տուներու կղզեակի մը՝ սերած Սիւքէմացիներուն մեռած քաղաքին արմատներէն, երկարած գուելով մինչեւ Յակորի դաշտը: Արարները յետոյ վերակոչեցին զայն Պարսսա, Platani իր կրճատեալ անունին համաձայն, թերեւս կը դորձածուէր Բիւզանդական շրջանին: Սիւրիոյ մէջ, Balatonosի գղեակը չի՞ պարտիր իր անունը հին Blatanosի մը: Արդ, 333ին, Սամարացի կնոջ ջրհորի մօտ կը տեսնուէին սօսիներ որոնց համար կ'ըսուէր թէ անկուած են Յակոր նահապետէն:

*Onomasticon* ի ծանօթագրութեան ազրբերը համազօր է, պէտք չէ տարակուսիլ, աւետարանական ջրհորին: Զուրը կը կը բզկէր ջրհորի մը խորքէն և անկէ ջուրը քաշելու համար ծայրը երկար պարանով դոյլ մը պէտք էր: Ամէն մարդ կը յիշէ նշանաւոր արամախօսութիւնը և Սամարացի կնոջ պատասխանը (Յովն. Գ. 11 եւ այլն). «Տէր, դու քանզի և դոյլ խկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է, խկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կեղանի. միթէ՞ դու մեծ ինչ ո՞ք իցես քան զհայրն մեր Յակոր՝ որ զայս ջրհոր ետ մեզ. և ինքն աստի էարբ, և որդիք նորա և խաշինք նորա»:

ԵՐԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒԻՆՈՒՆԻ

(Շարունակելի)

## ԼԵՇԱՍՏԱՆԻ ՆԱՅԵՐԸ

### ԱՆՅԵԱՒԻՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐԸ

Երբ մեր քայլերը Լվովի պագարին աջակողմը, դէպի Գրագովիոյ փողոցը կ'ուղղենք, մեր ուշադրութիւնը կը գրաւուի աջակողմի առաջին փողոցէն: Անել և մութ փոքրիկ փողոց՝ ան կը թուի անցեալի շատ բաներ խօսիլ մեզի: Հայոց փողոցն է ան: Արտասովոր տեսքով բաներ է որ մեր աչքը իրենց կը քաշեն հոն: Փողոցին մակերեւոյթին ներքեւ կը նշմարենք՝ կարծես ժամանակին ծանրութենէն հողին մէջ մխուած՝ կամարաւոր փոքրիկ դարատափ մը, որ կոթնած է եկեղեցիի մը վրայ: Այս եկեղեցին, հայկական եկեղեցին, Լվովի գեղեցկագոյն հին շէնքերէն մին է: Անոր բակը կը մանուի բոլորովին արդիական տեսքով վանդակորմէ մը: Հինաւորց կամարաւոր այդ դարատափին վրայէն անցած ատեննիս, կը լսենք սալքարերուն վրայ հնչելը մեր ոտնածայններուն արձագանդին, ինչ որ սկամայ դէպի վար նայիլ կուտայ մեզի: Ի՞նչ արտասովոր բակ մըն է ան: Հոն, սալքարերուն վրայ կը տեսնուին զարդեր և արձանագրութիւններ, որոնք, անծանօթ տառերով, իրենց գաղտնիքներուն մասին կը խօսին մեզի: Հայկական հին գերեզմանոց մըն է ան, որուն շիրմաքարերը հետզհետէ հողին մէջ մխրձուեր են. այդ սալքարերը Լվովի հարուստ հայերուն գերեզմանաքարերն են: Հայաստաւ այդ արձանագրութիւնները մեզի կը պատմեն կեանքն ու անունները այդ քարերուն տակ հանգչող անձերուն, ու կը հայցեն ազօթել անոնց համար: Այդ սալքարերէն ոմանք, որ ամենէն աւելի լաւ պահպանուած են, կրթնցուած են պատին, որպէսզի անազարտ մնան:

Կատարեալ հանդարտութիւն մը կը տիրէ այս տեղին մէջ: Փաղաքին փողոցներուն և մօտակայ շուկային հոտաւոր ազմուկը զոգցես զարերու ընդմէջէն է որ կը հասնին հոն: Գերեզմաններու ջնջուած արձանագրութիւնները կը պատմեն անցեալ ժամանակներու շքեղութիւնը, և մենք կը